

յայտնեցի իմ չորհակալութիւնը երիտաս-
սարգին։ Մեր խօսակցութիւնը ընդհատաւեց,
երբ արդէն մօտեցած իրճիթին պատրաստ-
վում էինց մեր անցագրերը ներկայացնելու
պարուիկ պաշտօնեային և մենք մաքսային
խուզարկութեան ենթարկուելու։

ԳՐԻԳՈՐ ԹԱԼԱՍՆԵԱՆ

Հարայտքելի



ՊԱՏԱՍԽԱՆ

Դ. ԲՈԼԱՏԻՆ ԳՆՆԱԴԱՏԱՏՈՒԹԵԱՆ

(ԱՐՈՒԽՍՏԱՎԱՌՈՒԹԵԱՆ Յ ՑՊԱՐԴԻՆ ՄԱՍԻՆ)



ԿԱՐԴԱՑԻՆՔ ԲԻ-ՂԵՆԴԻՆ լրագրին
թիւ 400, 401, 402 թերթերուն մէջ, և
ըստ նոր տամարի՝ մարտի 1, 2, 3 օրերուն
հրատարակած քննադատութիւնն՝ Արուխստա-
րաՅութեան երկրորդ հրատարակութեան վը-
րայ, ստորագրութեամբ Դ. Բոլատ, որ գո-
վեստից հետ կան պարաւներ, մանաւանդ
լեզուին և զիտութեանց նորաննար բառերուն
կողմանէ, որպէս կը իր գործին միատի-
ցական կերպարանց մը առած և իր նպա-
տակին հեռացած» և և կ'անուանէ զիրքը
ստորու վեցնազարեակը իր կնճռուս սներուն
և լեզուին «համար»։ և կ'ըսէ թէ՝ «գրատ-
րակերպ դրութեամբն անմատելի և անհաս-
կանալի արհեստագրաց մեծ մասին» ։

Կը պատուիմաննմէց, թէ ներելի է քննա-
դատութիւն ընել որ և իցէ զրուածոյ և գործոյ
վրայ, բայց քննադատը պէտք է դրբին և
զործոյն հեղինակէն շատ աւելի հանձարեղ
և ճարտար ըլլայ։

Մեր չեինց կարծեր որ Դ. Բոլատէն
հայերէն լեզուի զատ պիտի ընդունիմք, յետ
յիսուն տարի հայերէն լեզուի մէջ թարթա-
փելու և շատ զրուածներ հայերէն լեզուով,
թէ գրաբար և թէ աշխարհաբար, հրատա-
րակէն ետքը։ Այս է երկուրիս տարբե-

րութիւնը որ Դ. Բոլատ կ'ուզէ որ և իցէ
զիրք իր գործածած լեզուով կամ իր զիտա-
թեան շափով հրատարակուի, մինչդեռ մեր
կը փափաքիմք օր ըստ օրէ աշխարհաբար լե-
զուն կոկել, և այն կ'ըլլայ գրաբարին մօ-
տենալով, որով օր մը աշխարհաբարը ըլլայ
զրաւոր լեզու բարձնակ ազգին, ընտիր բա-
ռերով, ոներով և բացատրութեամբ, և ոչ
թէ աղաւաղ և սիմալ բառերով և հողավերով։
Դ. Բոլատ զախնալով որ ըլլայ թէ զրա-
բարին մօտենայ, մինչեւ անզամ անտան-
սեական հողովը կը զնէ բաշռունիքի փոխա-
նակ բաշռունոյ, նախնից յիմար են եղեք՝
որ անուանց զանզան հողովեր կազմեր են,
որպէս զի ներդաշնակ ըլլայ լեզուն, և ոչ
թէ միօրինակ ի վերջացնելով անուանց սե-
պականը, փոխանակ քաղցրահնչիւն ընելու
ընել շարածայն։

Գրաւոր լեզուն միշտ խօսուն լեզուէ մա-
քար և կոկ պիտի ըլլայ ։ Փափաքելի է որ
զրաւոր լեզուն ըլլայ միանգամայն խօսուն
լեզու, բայց այդ գուարին է. վասն զի ժո-
ղովագով, մանաւանդ ուամիկ ժողովուրզը, միշտ
իր գաւառացի բարբառով կը խօսի, ինչպէս
նաեւ սովորութիւն է Եւրոպայի մէջ ։ իտա-
լիոյ զրեթէ ամեն գաւառ ունի իր առանձին
բարբառը, բայց տասկանեանը կը համարուի
իտալական լեզու, որով իմաստունք կը գրեն
և կը խօսին։

Ասկէ դամուոն ութուուն տարի առաջ աշ-
խարհաբար լեզունիո շատ կորդ էր և անմշակ,
այլազգի բառերով և ուամկական բացատրու-
թիւններով լցուած, ինչպէս նաեւ մեր վան-
քին մէջ այն մամանտկները տպագրած
գրեանց ։ Բայց հիմա շատ փիտուած է աշ-
խարհաբար լեզունիո, նոյն իսկ լրագրաց մէջ,
և այդ նշան է՝ թէ ազգին մէջ կայ այս
փափաքը աշխարհաբար լեզունիո կոկելու և
հարստացնելու, մերժելով այլազգի բառերը
և օտարածայն հնչինները, և մօտենալով
միշտ գրաբարին որ իրեն մայրն է ։ ինչպէս
այժմեան թոյները կը փափաքին իրենց տո-
միքա ըստած ուամկական լեզուն կոկել, մօ-
տենալով հելլենականի ։

Զանացեր եմք ըստ կարի դիրամատշելի
ընել Արուխստարանութիւնն առզին զիտանա-

կան մասին և ոչ ռամկին, անոր համար չեմք
ուզած լեզունիս ռամկացնել և խանգարել :
Չայս եւս յաւելումը , թէ ամեն զիտուովիդին
և արինետ ունի իր առանձին բառերը և բա-
ցարութիւնները , որոց շատ անզամ ան-
տղեակ են նաև Եւրոպայի մէջ երեւելի
գրագէտներ , թէ պատմիչ ըլլան , թէ վի-
պասան և թէ բանաստեղծ , բայց չեն ար-
համարենք , ճանչելով որ զիտութիւնը իրենց
ճիւղը չէ :

ի կանոնն ։ Կը պարաւէ զմեղ
Ղ. բոլատ, թէ աեղ մը կը մասնվիան անխը-
նայ ջարդ տուած ըլլամք և ուրիշ աեղ ինայած
և տուառօքն գրծածած ։ Շնորհակալ եմք
այս զիսողութեան վրայ, որ մեր չէինք
անդրադարձած. հարկաւ երկրորդ տպագրու-
թեան յաւելուածներուն մէջ եղած պիտի
ըլլայ այդ ջարդը, որով ուզեր եմք աւելի
եւս կոկել աշխարհնաբարը :

Բառ իս , կը մասնիկը աւելորդ է գործաւ-
ծովթեան , սորս երկրորդ տպագրութեան յաւ-
ելուածներուն մէջ զգուշացեր եմ քիչ գոր-
ծածելու , պահելով միայն բային սահմանա-
կանին վրայ , և վերցնելով բային ապառնի
և ստորագրասական նշանակութեամբ գործա-
ծուած ժամանակ : Օրինակ իմն . « Ելթէ կը
աեսնես , կը լսես » բայլու տեղ , բայր եմք
« Ելթէ տեսնես , լսես » : Կամ , « Ելթէ կ'ու-
տես , կը խմես » ըսելու տեղ , կ'ըսեմք « Երբ
ուտես , նմես » :

Ալսէ յիսուն առարի առաջ կոր մասնիկը կը գործածուէք մեր աշխարհաբարին մէջ, և Այլաղովսկին երբ մեր վանցին մէջ խմբացապիտ էր Բաբավիթը, յօդուած մը հրատարակեց կոր մասնիկան աւելորդ բլլալուն համար, մինչզեր կը վիստայր մեր գործածներուն մէջ և անկարելի կ'երեւէք թողովը: Են ասկայն ժամանակը անհնատ ըրաւ և կասրելի է թէ կը մասնիկն ալ անոր կարգը անցնի ժամանակաւ, կամ՞ գէթ ինսայսէթեամբ գործածուի, և ուր կարելի է զեղչել՝ զեղչեմի: Ինչպէս որ և մասնիկը ժխտական կամ բացասական է՝ և ըստ աերգուն միայն կը գործածուի, այսպէս և կը մասնիկը՝ որ է հստատական կամ զրական մասնիկ, պէտք է ըստ աերգուն գործածել:

Հոռ դրական, բացասական բառերու յիշատակութիւնը ըլլալով, հարկ կը համարիմք իսուել թէ ինչո՞ւ զիտութեանց մէջ առաւելական և նույազական բառերը կը զործած ենք, և ոչ նոյն դրական և բացասական բառերը *Positive* և *Negative* բառերուն տեղ է, որոյ համար կը մեղադիք զմեղ Ղ. Բոլուս:

կը պատասխանեմք թէ, որպիշեաւ եւ-
լեկառութեան երկու հակառակ հոսանքնեմնե-
րը բացատրելու համար առվարութիւն եղած
է միայն առեւ գնել + (առանձի) նշանը և
միւսոյն առջեւ — (նորազ) նշանը, որը հա-
մարդութեան մէջ յաւելման և բարձման
նշաններն են, լաւ համարեր եմք կոչել ա-
ռաւելական և նուազական ենկուսուրիշն : *
Եւ զայս համաձայն զոյս նաեւ ֆրանցինի
ենթադրութեան, որ կարծէր թէ ամեն մար-
մոց մէջ կը գտնուի եկեկուութիւն այս ինչ
չափով. Եթէ աւելնայ այս չափը, մարմինը
ելեկառացած կ'ըլլայ առաւելապէս, և կը
ցուցանէ առաւելական ենկուսուրիան երե-
սոյթ, և եթէ նուազի այդ չափը, կը ցու-
ցանէ նուազական ելեկուսուրեան երեսոյթ : **

Ըստ այսմ, լուսանկարի մէջ նուզագական պատկեր կոչեր եմք փոխանակ բացառական պատկերը ըստլու այն պատկերը, որ դեռ անհերեւոյթ է և անյայտ. և կոչեր եմք առաւելական պատկեր փոխանակ դրական պատկերի այն՝ որ երեւան ելած է զանազան տարրաբանական նիւթերով: Կարծեմ թէ հոս բացասելու կամ դրական կերպավ ընդունելու բան մը չկայ: Ուստի, լու և դրական և բացասական կամ հաստատական և ժխտական բառերը դրժմանել իմաստափառ բական և տրամաբանական գրամեռանց մէջ, իսկ առաւելական և նուզագական բառերը

* Եւ ոչ ելեկորականորդին, զասն զի մեր նախնիք յունական իշեցրուն բառին ըստը են տառապարհութեամբ ելեկորուն. և ասկէ՛ ելեկորունին:

“Այս կարծիքը հմա ընդունելի է, և Արմ-
ների կարծիքը աւելի ընդունելի, որ կը գնէ
երկու տեսակ ելեկտրական հոսանքիք; Բայց
այժմաւ ենթազրութիւն է, և սապարզ զես ան-
ցանց:

զիտութեանց մէջ։ Բայց չեմի ուզեր պնդել այս բանիս վրայ, համօղուողը թող համու զուի։

Դ. Բոլատ մեզի դաս կու տայ, թէ գաձի վրայ խօսած ատենիս մոոցեր եմի յիշատաւ- կել Ֆրանքինի ըրած փոքը առուուի վրայ։ Կ'երեւի թէ մեր Երկրագործութեան գիրը ձեռքը առած պիտի ըրլայ, որ երես 68 դրած եմի փոքը Ֆրանքինի մակարով, և հոս աւելորդ համարձ կրկնել։

Նմանապէս մարդ բարին վրայ տուած դասը՝ կը գտնէ Երկրագործութեան մէջ երես 61 երեարօքն նշանակուած։ Ինըն կ'ուզէ անուանել կրակա, զոր անյարմար չեմի տեսներ, որ կը բացարէ կրային և կաւե- զէն հողերու խառնուրդ ըլլալը։ Բայց կը սիրեմի կողել Մարդ, որ է լատին Margas անուան տառաղարձաւթիւնն. և ունիմի մեր լեզուին մէջ, Մարդ, Մարդագեսին, որ կը նշանակէ՝ զաշա գալար խօսոյ, և թերեւս հոգին աեսակէն ելած ըլլայ վերոյիշեալ ա- նունը, որուն գաղղիսցիք կ'ըսեն Margane, և է պարարտ հոդ։

Դ. Բոլատ կ'ըսէ թէ և Հեղինակն եռան- դով աշխատած է բոլոր գիտական բառերը հայացնելու, ինչ որ գործին արժէցը կը բարձրացնէ»։ միայն թէ կ'ուզէ զիտական բառերուն լարիքինթուսէն զուրս ելնել։

Սիրելի բառեկամ, զիտութիւնն իսկ լա- րիքինթու մի է, և ունի իրեն սեպնական բառեր, աներ, որով անելանելի կ'ըլլայ իր ճանապարհը, եթէ մէկը զգնենք այդ բա- ռերը։ Դարձու մէջ տարրաբանական զիտու- թիւնը այնչափ առաջ զնաց, որ հատոր մը նորանոր բառերու կարօտ եղաւ. և այդ գե- տութեան ծաղկելով, ծաղկեցան ամեն ար- հետաները։ Արդեօք կը գուշակէր լավուայիէ 1787ին թէ իր տարրաբանական անուանակո- չութիւնը հաստատելով և թթուածնին զիտուլ այնչափ առաջ պիտի երթար տարրաբանական զիտութիւնը զարու մը մէջ։ Նոյնը ըսելու է նաեւ Վղուայի համար, որ է գտող ելեկուու- թեան, թէ կարծէր արդեօք որ այշափ կամ ժամանակի մէջ ելեկուական զիտութիւնը այնչափ անհուն յառաջադիմէր, այնպէս որ հիմա ամեն շարժում մերենական և արուես-

դական, լցոյ և շերմութիւն, նաեւ առող- ջութիւն, կը մատակարարի ելեկուական գո- րութեամբ։ Հինանալի փոփոխամեն իրաց, պարծանց իննեւտասներորդ զարու։

Բայց որպէս զի լարիքինթուսին մէջէն կարող ըլլամբը ելնել, պէտք է նոյն բառը ամենուն մազին մէջ նոյն գաղափարը ձնանի, և ոչ այլեւայլ բառեր կամ ածանցմանց գոր- ծածունի նոյն գաղափարը բացասարելու հա- մար։ Այս բանիս համար կը մեղագրիմէ Դ. Բոլատէն, որ կ'ըսէ թէ «ի վաղուց անտի ընդունուած կարդ մը բառերն հ. Քաջունի անյարմար նկատելով թերեւս, բառն միդ մը ըրած է անոնց տեղ նորանոր բառեր հնարել և գործածել ըստ քմաց»։

Այդ ըստը ամենասայդ է ու Բայց ի՞նչ- պէս կ'ուզէ Դ. Բոլատ որ ընդունիմը այդ անյարմար բառերը, երբ փափարիմի նոր զիտութեան մը հիմը կանգնել և անոր վրայ վերաբառնալ գեղցիկի կերպով Տարրադի- տութեան նոր չէնցը։ Հարկաւ չեմի կրնար ընդունի ծրագրչի տեղ մատիս բառը, որ խալերէն բարին տառաղարձաւթիւնն է, մինչդեռ ծրագրիլ է հայերէն գեղցիկի բառ, և իրը նշանակող Նոյնպէս խաճճող բառին տեղ, որ ունիմի ի նախնեաց՝ զործածել թերածուն, և ոչ փայտային բրուռուսի տեղ զործածել հրափայտիսի բրու, որ է բոլո- րովին անկանոն բացասրութիւն։ Այսպէս ուրիշ շատ անյարմար և սխալ բառեր, զոր- ինքն Դ. Բոլատ և իրեն կարծեաց հետե- սողները կը գործածեն։ Վնաս չունի ըսել դաշտը պանիր կամ բարձ պանիր, եր- կուքն ալ կրնան ըսուկի, մեր խօսքը անյար- մար բառերու վրայ է։ Թէպէս և Դ. Բոլատ շուզեր որ ըստի դաշտը պանիր։

Թերեւս ըսեն ունանք թէ հ. Քաջունին շափազանց ետեւէ եղած է արդի զիտու- թեանց բառերը հայացնելու, որոյ հակառակ ունանք այս կարծիքը ունեցած են, թէ լաւ է երոպական անունները զործածել, կամ թեթեւ փոփոխութեամբ։ Եթէ այս մասին մէջ պակասը՝ և մերաբանաց արժանի եղեր եմը յոմանց, ներեն մեզի, մեր շափազանց հայասիրութեան պառուն է։ Չեմի ուզած մուրանալ օտար աղգերէն, երբ կարող եղեր

եմք պատշաճ կերպով հայացնել նոյն բառերը, մեր լեզուին ճոխութեամբն և Այսպէս, փոս-
փոր, իսոյ կամ յովդ, բրում, վիոր, սիի-
կիոն, և այլն, ըսելու տեղ ըսած եմք յաւա-
ժին, մանիչ, ժահին, ժորին, գայլյազածին,
որ կը բացարեն դէմ նոյն մարմոց մէկ
հանգամանիքը, և ըստ այսմ կազմեալ են
առաջին երեք բառերը յունարենէ առնլով և
վերջին երկու քը լատինէ :

Կ'ըսէ զ. Բոլոտ, թէ ոհ. Քաջունիի
եռանկն աւելի գնահատելի պիտի ըլլար,
եթէ այդ զիտակոն՝ ինչպէս և անձանօթ՝ բա-
ռերուն քով զիւրհակնալի լեզուով մեկնու-
թիւններ զրած ըլլարու : — Զեմք ըսեր թէ
դէշ կ'ըլլար, բայց պէսց էր զիրքը ընդար-
ձակել, և աւելորդ կը համարուէր քանի որ
զիտութեանց բառերուն համար ունիմք ընդ-
արձակ բառզիրք :

Հ. Մ. ՔԱՅՈՒԹՅՈՒՆ

Շարայարելի



ՍՈՒՐՃԱՆԴԱԿԻ ԲԱԶՄԱՎԵՎԻՎԻ

ՆՈՐ ՀԱՐՑՄՈՒՆՔ

ՀԱՅԱՀԱՅ

1. ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՏ ԱՐՏԱԳԻՆ ՏԱՐԱՁՆ

Սոյմ Օիւթիս վերաբերեալ մի հարցում եղած
էր սուրբամբակիմ վերըուարի պրալիմ մէջ, որ
ցարդ ամպասասպամի մասց: Այժմ այլ ուժ
հնատարքրուելով սուրբամբակի երթեամ յուզած
եկեղեցակամ հմախօսակամ խմզիրմերէմ, սնգ
վերսիմ կը հարցմէ հայ վիճակաւորաց արտա-
քիմ տարագու մասիմ:

2. ՄԵՆԱՄԱՐՑԻ

Եամօթ է քիչ շատ ազգաց պատմութեամ տե-
ղեակ անձանց՝ միշիմ դարու և այժմնամ ժամա-
նակաց ասպետական օրէմբթերթ, որոց միմ է
մանե մեմամարտի (Տաւ) համար սահմանուած
կամունազրութիւնն: Այս օրերուս մէջ եւրոպական
քաղաքակիրթ մամցուած ազգաց մէջ տեղի ու-
նեցած քանի մի շառաչալից և համզիսաւոր, և
փիրառիթ մեմամարտք՝ պատճառ կու տամ մեզ
հարցընելու քաղաքական և բարոյական օրէմս-
գիտաց.

1. Ի՞նչ հիմամ վրայ հաստատուած է մեմա-
րտիք իրաւումը նամարուածն:

2. Օրիմաւո՞ն է այդ հիմմ մուաց, քարոյա-
կամի և կրօնից առջեւ, թէ ոչ:

3. Որո՞նք եմ մեմամարտն օրիմաւոր և կամ
ապօրիմսւոր ըմող պատճառք:

4. Գործմակաթիմ մէջ ի՞նչ պէտք է ըմեծ վար-
չական մուրմինք:

